

Կոիւ աշխատողներու դեմ...

Ամէն տուն իր իմաստը ունի ու Կաղանդը ամէնէն իմաստունն է...

նին մեզ կեանքն է վեր, երթան բարի ճամբով մը, յիշելով կոչիկներուն սրբութիւնը:

Կը յիշեմ մանկութիւնս, Կաղանդի ծառը, զիւսերէն կախ սառոյցը, ձիւնն ու ձիւնապատ ծառերը...

Անհուն ցաւ մըն է կորուստը այդ անցեալ հրաշալիքներուն ուր ախտոսին ձիւն անգամ կը բերէր իր մասնակցութիւնը...

Չկան այլևս այս բոլորը: Ու չկայ ճերմակ ու մաքուր թաշկնակներէն մէկն իսկ որ պիտի ըլլայ...

Ամերիկեան Ուաշինգթընը շոգեանաւ ամենի կուր կը մղէ Ստրանտեանի լեռնախուտակ աշխատողներուն դէմ...

Մի վախճանք, կը բացատրէ փորձառու նաւոր մը: 633րդ անգամն է որ կը կտրեմ այս ճամբան...

Վերը ամպրոտ ու մոռայ երկինք մը վարը ջուր՝ անվախճան, անծայրածիր: Ու շիւղ մը այս նաւը՝ հակառակ իր երկաթակուռ կառուցուածքին:

Եթէ այդ բոլորը պատահին, շիտակ ովկիանոսին յատակն ենք... կարծեմ: Բայց «եթէ» ներքուն մասին մի մտածեք, կը մխիթարեմ յոռե...

Կուրթեան սպասուած բարիքը: Չար էր հանձարը որ կը բարձրացնէր սուսերուն հրեղէն ծառերը...

Այս տունը տուներուն ամէնէն զեղեցիկն է, որ կը նորոգէ ու կը զեղեցիկացնէ խեղճութիւններն ու փտածութիւններն իսկ:

Մարտի 30-ը կը դառնայ Կաղանդի հարուստ ծառ մը բոլոր անոնց համար որ ունին մանուկի ձեռքեր: Ու այսօր լուսավառ կը տեսնեմ միայն չուրջն՝ ես՝ որ չունիմ այլևս Կաղանդի ծառ մը եւ մանուկի ձեռքեր...

Ն. ՍԱՐԱՅԵԱՆ

«ՅԱՌԱՋ» ԳՍՏՄՈՒՍԾՔՆԵՐԸ

Չասիկն ի՛նչպէս եկաւ այն արտին (ՊԱՏԱՆԻԻ ՄԸ ՅՈՒՇԵՐԸ)

Թանկագին Մալաբանի քննադատութիւն սիրով ու նուիրումով կ'ոմիտին հաւը դեռ նոր անցեր էր հանապազօրեայ հակիթթը եւ կը պարծենար բակին մէջ: Առաւօտ էր, երեկո՞յ էր, չեմ յիշեր: Անդադար կը դուրս գա հակիթթը զոր անցեր էր Չասիկեան համար: Հասերն ալ պատրաստութիւն կը տեսնէին, ուրեմն:

Բայց եւ այնպէս կ'ուշանա՞ր Չասիկը, շա՛տ կ'ուշանար: Անհամբերութիւնս խաղաղեցնելու համար, մայրս, կ'ըսէր թէ Չասիկը արդէն եկած հասած է մինչեւ Արջուն մասը(1): Է՛հ, Արջուն մասին մինչեւ մեր գիւղը մեծ ճամբայ մը չէ, ուրեմն ինչո՞ւ չի դար դիւզ:

Դեղձի եւ սայրի ծառերուն համբերութիւնն ալ հատու, հարսնեղբուն պէս հագուեցան պճնուեցան օրեր առաջ, յետոյ Խյլիս յուսահատ՝ նետեցին վարդապոյսն ու ճերմակ քոզերը, քէն ըրին մոռթ կախեցին:

չում մըն այ տալ, — կ'ըսէի՝ երթամ բարկութիւնս թափե՞մ՝ քար նետելով պարտէզին մէջ բացուած բոլոր ծաղիկներուն, Չասիկեան դոյներով. երթամ վրէժս լուծե՞մ՝ պատռելով դասագիրքիս մէջէն այն էջը, ուր գրուած է:

Չասիկն է եկեր, աշխարհ կը ցնծայ, Բերեր է հաւկիթ եւ հազար քնծայ... Յանկարծ սուլիչի մը ձայնը:

Սիրոս թիրոսաց. Չասիկը, վերջապէս եկա՛ւ Չասիկը: Վազեցի պարտէզ: Չայնը կուգար Գորտին աղբիւրէն: Կողքաբլի մը պէս անցայ խոզիթներուն վրայէն, բարեբախտաբար տակաւին այն քան կանանչ ու մատղաշ՝ որ հագուստներու չփական:

— Սուլիչիդ ձայնը սիրեմ, քաղցր լա՛մ, ըսի միտքէս, միշտ վազելով ու յիշելով որ երբ Ատափազարցի լաճերը դիւզ կուգան՝ մեր փողոցները կը լեցունին սուլիչի ձայներով, — առաջին ապացոյցը Չասիկի դալատեան:

Քիչ մը շունչ առի Պաճանին թղթնիին տակ, եւ ահանջս լարեցի՝ ճշդիւ համար սուլիչ փչող լաճին գոնուած վայրը: Աղջկան մը խնդուքին դէպքը, սպիտակ մէջ լեցող ջուրի ձայնով մը:

— Ատափազարցի աղջիկներ՝, ես ճերմակ հոտութիւնը սիրեմ, ըսի միտքէս, կրկին վազելով եւ յիշելով որ երբ քաղցրի աղջիկները դիւզ կուգան՝ մեր փողոցները կը լեցունին անուշահոտութեան արիքներով, ինչպէս եւ եկեղեցիին բակը՝ դմուսի՝ եւ ստաշին բուրբուրներով, զատկական սուսախմբութեանց յատուկ:

Վազեցի, վազեցի: Յանկարծ միտքս ինկաւ, որ լուր չտուի Մխիկին տղուն, միասին վազելու համար Չասիկն աւետող լաճին մօտ, որ միանակ չէր, ապահովաբար քոյրերով եւ մայրերով շրջապատուած, — Մխիկին տղան ինձմէ աւելի համարձակութիւն ունի որ աղջիկներուն ու կիններուն նախընտրէ:

Ըսիւնկին մրդաստանին սահմաններուն վրայ, երբ այլևս կը տեսնուէին քաղցրիներուն նաչտուն գլխանները՝ սերկելիլի ու խնձորի կանանչուկ տերեւներուն մէջէն, դառնուկի ահանջի պէս նոր բուսած տակաւին, համարձակութիւնս փախաւ բորովին:

Շուրջուցայ ընկուզներին վրայ բարձրացայ, մինչեւ դադարեց:

Հինգ հոգի էին: Ըսիւնկին մրդաստանին դարափին վրայ, ձորին մօտ, աղբիւր մը կայ, որ օդի թորոզ լեզուակի մը պէս՝ արծաթ կը թափէ արցունք առ արցունք: Շուրջը դահաւանդ մը, սալարկուած: Վրան կապերս եւ փուեր, բարձր են դրեր ու նստեք՝ սուրճ կը խմեն:

Մեծ կնիկ մը, շալվարով, ծալապատիկ նստած, կը ծխէ եւ սուրճ կը խմէ: Երիտասարդ մը, պէտքերով ծեծնուակի թեւ, գաւաթը ձեռքին մէջ, ոտքի վրայ: Երկու աղջիկներ, մին դիւզացի, միւսը քաղցր, կ'ըսես ծաղիկ թուփեր, կը սպասարկեն՝ ծիծաղել իրենց կոկորդիլն մէջ: Լաճ մըն ալ, իմ սարկիթով գրեթէ, կը դառնայ անոնց շուրջը եւ շարունակ կը փչէ սուլիչ մը, որ աքաղաղի պոչի պէս կը անկուի՝ երբ բերանն է: Մայրը կը նեղանայ տղուն, որ ահանջ կը խրացնէ:

Գահաւանդին տակ կը թուի թէ ուրիշ մարդիկ եւս կան, որ կրակ կը վառեն, բայց ես չեմ տեսներ: Աչքս սուլիչին վրայ, — գոյնզոյս փեւտներով զարգմանակ մը ունի մէկ ծայրը, միւս ծայրը լաճը կը տանի շրթներուն, կը փչէ, կը փչէ, յետոյ բերնէն վար կ'անոնէ, ու սուլիչը կը սկսի ճշալ բաղի ձայնով մը՝ որ կը նուաղի տակաւ առ տակաւ, ճիշտ ինչպէս երբ տեղը կը պարպուի:

Երջանի՛կ լաճ, կը մըմնջեմ ընկուզներին զուտը թառած: Փոքրիկ դուրս մը ունի, սերկելիլի մեծու...

(1) Լճն մը, որ քանի կը մօտեցայ Արմաշի՛ կը պատկի եւ կը հանգչի: Լերան ամէնէն ցած բարձրութիւնը կը կոչուի մատ:

Հարստ ենք մեր պատմութեամբ, մեր մշակոյթով...

Յեղային մեծ, անգլանատելի ժառանգութեան մը...

Կը թուի թէ եկած է ժամանակը, ուր մենք ալ...

Պատմութիւնը իր անողոք վճիռներն ունի սակայն...

Հայ մտաւորականութիւնը, զոնէ գրող մտաւորականութիւնը...

Հինէն ետք նորը, արդի աշխարհաբարը, իր երկու թելերով...

Հարստ ենք նաեւ մեր նոր լեզուով, որ կը թնամ հինին...

Մեր հին լեզուն ունեցաւ իր Ոսկեդարը, յետոյ ճանչցաւ արծաթը...

աւելի... Կը թուի՝ անոր մեր օրերուն երեսոյթը կը կրկնուի...

Հեռուեցէք մեր գրականութեան, մեր լրագրութեան, մեր բանասիրութեան...

Կայ, դժբախտաբար, այն կարծիքը՝ թէ լեզուն «գործիք» մըն է...

Մեր խօսքը, անշուշտ, պսպղուն, հռետորական լեզուի մասին է...

Մեր խօսքը պարզ ու պարկեշտ լեզուի մասին է. պարկեշտ, այո...

Որչափ ցաւալին կը դառնայ երեսոյթը, երբ անուանի գրողներու մօտ...

Զենք խօսիւր այլեւս բանասէրներու մասին, որոնք չեն կրնար...

Կարելի էր սինականեր լեցնել լեզուական սխալներու արձանագրութեամբ...

Ինչ կերպով ալ բացատրենք, իրողութիւնը այն է՝ որ հայերէնը դէժ կը գրուի...

Այս «լրջագոյն» կարգին, ուրիշ ցաւ մը, ուրիշ վէճ մըն է...

Գիտենք թէ աւելորդ են այս դատողութիւնները, քանի որ մարդիկ...

Փակենք սակայն, լսելու համար, որ լեզուն ոչ ոքի մենայնորէն է...

Ամէն Հայու նուիրական պարտքն է աշխուրջ հսկողութիւնը...

Այս գոյքերուն ամէնէն թանկագինը չէ՞՞ բարոյականին հետ հայ լեզուն...

ՀԱՄԱՊԻ Ալդ. Գաւառ. Ժողովը եզրակացութեան վկայական տուած է...

«ՅԱՌԱՋ»-Ի ՊԱՏՄՈՒՄՔԻՆԵՐԸ

ԵՐԿՈՒ ԲԱՌ ԵՆՍ...

Գրեց՝ Զ. ԳԱՋԱԶԵԱՆ

Կատուի պէս՝ ճիշտն ու վտանգս ուսումով մը բարձրացաւ պատին վրայ...

Մահին մէջ որոշ չէր թէ ինչ պիտի ընէր։ Սակայն գիտէր թէ, բնագոյնը հոն կը դարձնէր...

Արձանացած մարմինը տակաւ կը վերստանար շարժելու կամքը։ Վայրկեանի մը համար կ՛ըզուստացաւ...

Մատնեղէն՝ ճակտին վրայ քսուող կպչուն թացութիւնը, ձեռքերուն յանկարծական մղում մը տուաւ...

— Ըրածեք ի՞նչ է, Տէր Բարսեղ, քրտեղ ի՞նչ է։

Վայրկեանի մը համար չիօթած, չհասկցաւ թէ, անողոք մեղանդանքներով լեցուն, բայց հազիւ լսելի, այս ձայնը...

Մատնեղէնը ջրայնօրէն պրկուեցան դաշոյնին կոթին վրայ։

— Ըրածս ի՞նչ է, մրմոց, բողբոջի ներքին մոլորեցող մը։

Հեռուէն, յառաջացած զիշերուն լուսութեան մէջ, հրացանի պայթումները դեռ կը շարունակէին իրենց աւերը...

Գլխուն վերել, մութի դալարումները, ալիք ալիք կ'անցնէին, աղօտութիւն կարճաճ իրենց ծոցերը ուղեցնելով։

Կամաց կամաց, մտածումները սկսան պայծառանալ։ Վերը՝ ուրիշ ուղղութեամբ, նայուածքը ստուումներ կ'ընէր...

Ելից Գրեթն, արդարութեան կշիռին չափերը յիշելով, չոր ծիծաղով մը շրթներէնը պրկուեցան։

Մուսթին մէջ, քանի մը քայլ հեռուն, նշմարեց եկեղեցիին շարք ու փշուր կերպարանքը, զանկի մը պէս...

Անցեալ տարի, որպէսզի կիրն ատողմանար, նոր կեանքով մը իր տան սեմը պայծառանար ճոնք

նիկա գոհարի պէս կը պսպղար շուրջի կանանչութեան մէջ։

Այս խոսովի տեսարանին առջեւ, մտքին չիօթէ տակաւ սկսաւ մեղմանալ։ Լոյսի ու խունկի ծաւալուն անուշութիւն մը հողին կը լեցնէր խոր երկիւղածութեամբ։

Անշուշտ, սնկիկ իր եկեղեցին էր, ուր ամէն առաւօտ, աստղերու հետ, մօտիկ դիւղէն կուգար հոն, կատարելու իր նուիրական պաշտօնը, վերջալոյսին նորէն դէպի տուն վերադառնալու համար, հողին թարմացած, խնկաւետելով իր ճամբան, վառուող ճրագներու ուղղութեամբ...

Սակայն, այսպէս ինքնամիտի, օտար անկարկներու հետապնդման հետ, միայն քանի մը անգամներ պահանջը զգալու էր, իր Աստուծոյ առջեւ կենալու ու սիրելու բանալու։

Կեանքին այդ անցքերը, շատ, շատ ցանցաւէին։ Մէկիկ մէկիկ յիշելու չափ կարճ ու անմոռանալի։

Առաջին անգամ, հազիւ քսան տարեկան, գիւղին անուշիկ աղջկան մը սիրահար, եկած ու խորանին դիմաց ծնրադրած էր աղօթելու, որպէսզի Աստուծոյ ժողովրդի վր կիրնը ըլլայ ու իր խնդրանքը չմերժուի։

Տարինը վերջ, նոյն խորանին առջեւ, ձեռնադրուած էր քահանայի։ Ուսումնառումն առնող մնաց, որպէսզի օժտմանը արժանանար մնայ։ Հիմա այդ ուխտը յիշելով, կը գողցողայ իր մեղքին ահաբեկութեան համար։

Անցեալ տարի, որպէսզի կիրն ատողմանար, նոր կեանքով մը իր տան սեմը պայծառանար ճոնք

Մեր հայրենիքի բախտը այսօր սերտորեն կապ... 1946 թ սկզբին տեղի ունեցան Գերագույն Խորհուրդի... Վերջին ամիսները և հիշողությունները...

Վերջին ամիսները և հիշողությունները

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Մեր հայրենիքի բախտը այսօր սերտորեն կապ... Գերագույն Խորհուրդի նիստերի մասին... 1946 թ սկզբին տեղի ունեցան...

1946 թ սկզբին տեղի ունեցան Գերագույն Խորհուրդի... Վերջին ամիսները և հիշողությունները...

1946 թ սկզբին տեղի ունեցան Գերագույն Խորհուրդի... Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը...

Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Այսօր մեր սրտերը ծանրանում են... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Գերագույն Խորհուրդի նիստերը...

Գերագույն Խորհուրդի նիստերը... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Այսօր մեր սրտերը ծանրանում են... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Գերագույն Խորհուրդի նիստերը...

Մեր հայրենիքի բախտը այսօր սերտորեն կապ... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Ռոյլ տուէք որ տարեդարձ մեր այ և տունը... Երբ տարի առաջ էր, 1943 Գեղեցիկեր 31...

Պայծառ, յստակ ոտք մը: Ներողություն, վշպ... Երբ տարի առաջ էր, 1943 Գեղեցիկեր 31...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Այսօր մեր սրտերը ծանրանում են... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Գերագույն Խորհուրդի նիստերը...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

Վերջին ամիսները և հիշողությունները... Բնակիչների վերադարձը և նրանց հարգանքները... Այսօր մեր սրտերը ծանրանում են...

ՀԱՅԿ ՍԱՐԳՍԵԱՆ

ՍՊԵՆՔԻՆ ԿՐ ԵՆՈՒՂՆԵՐԻ ԹԷ ԶԻՆՏԱՅԻՆ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ... Վերջին ամիսները և հիշողությունները...

նախարարութեան 3.50ի իջեցնել օրաթերթերու գինը...

ԴԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՊԱՂԵՍՏԻՆԻ ԽՆԴԻՐԸ Գործէն քննելով, անգլ. կառավարութիւնը...

ՄՈՍԿՈՎԱՅԻՆ Կը հեռագրեն թէ Անգլիոյ սպարապետը...

ՅՈՒՐՏԸ մեղմացաւ Փարիզի մէջ, բայց նոյն սաստիկութեամբ...

ԱՌՖԻՆՔԻՆ Հասած լուրերու համաձայն, Մալեղոնիոյ...

ԱՐԵՆԵԼԵԱՆ ՓՐՈՒՍԻԱՆ Վերջնապէս Ս. Միւռնիան...

ՄԱՀՈՒԱՆ ԴԱՏԱՊԱՐԱՏՈՒԵՅԱԻ «միլիտիան» մը...

ՌՈՒՄԱՆԻԱՅԻՆ ԵՒ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՆ Վրէն նա հասած...

ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ ԳԵՐՄԱՆՆԵՐ գաղթել կ'ուզեն, անտանելի...

ԿԱԶԻՆ խորանարդ մեթրը պիտի արժէ 6 Փր. 71...

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ.— Տէր եւ Տիկ. Փ. ԵՍՍՅԵԱՆ, Տէր եւ Տիկ. Յ. ԳԱՍՊԱՐԵԱՆ...

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՍՏԱՆԻԹԻՆՆԵՐ

Հ. Յ. Գ. Վալանի Շրջ. կոմիտէին հրապարակային բանախօսութիւնները...

ՌՈՄԱՆԻ ՄԷՋ այս շաբաթ իրիկուն 11 Յունուար, Երեկոյեան ժամը 8.30ին...

ՓՈՆ ՏՕՊՆԱՅԻ մէջ այս կիրակի 17 Յունուար, կէս օրէն ետք...

Պիտի խօսի ընկեր ԳԱՍՊԱՐ ԻՓԷՔԵԱՆ

ԴԱՌՆ ԿՈՐՈՒՍՏ ՄԸ ԵՒՍ

Դեկտեմբեր 31ի իրիկունը երբ մարդիկ յոյսերով եւ...

Որքանոցի ընկերները, որոնք ամբողջ հիւանդութեան...

ՅՐԱՆՔԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ մեղի կը հաղորդէ...

Բոլոր այն օտարականները որ կը փախաւքին վարձու...

ՍՐՈՒՍՐՁԱՆՆԵՐ Bourg la Reine 68, Bld. Maréchal Joffre, Tél. Robinson 31-36...

Montrouge, 2 Ave. Emile Boutroux Tél. ALEsia 24-55...

Puteaux, Mairie, Tél. LONGchamp 09-91:

Ivry, 14, rue Raspail, Tél. Italie 36-14...

Nanterre, 9 Pl. Foch, Tél. MALmaison 10-03:

Vitry, 10 rue de Montebello, Tél. ITALie 26-17...

Saint Denis, 5 rue Edouard Vaillant, Tél. PLAine 15-08...

Villejuif, 6 Place de l'Eglise, Tél. ITALie 37-50...

Saint-Maur, Mairie, Tél. Gravelle 00-30...

Vincennes, 2, rue Legemtel, Tél. Daumesnil 06-50...

Champigny-s/Seine, 197 bis, rue de Verdun, Tél. Pompadour 05-08...

Pantin, 35, rue du Pré Saint-Gervais, Tél. Villette 86-80...

Courbevoie, 9, rue Gravet, Tél. Défese 20-27...

Boulogne-Billancourt, Mairie, Tél. Molitor 27-66...

Levallois-Perret, 2ter, rue Marjolin, Tél. (?)...

Montreuil, 82, Avenue Victor Hugo, Tél. Avron 03-01...

Choisy-le-Roi, 14, Avenue René Panhard, Thiais Tél. Belle Epine 10-85...

Asnières, 2, rue Fontaine, Tél. Grésillons 31-74...

Aubervilliers, «Au Progrès», rue Pasteur, Tél. Suresnes, 5, rue Edgar Fournier, Tél. Longchamp get, La Courneuve, Stains...

Flandre 15-85...

Colombes, 45bis, rue de Paris, Tél. Charlebourg 19-66...

Joinville le Pont, 26, rue de Paris, Tél. Gravele 37-01...

Noisy-le-Sec, Annexe Mairie — salle 12 — Place Maréchal Foch, Tél. Villette 91-35...

Levallois-Perret, les Lilas, Romainville, Bagnolet, Bondy...

ՅՈՒՇԱՏԵՐ

ՓԱՐԻԶԻ Հ. Յ. Գ. «Ռոստոմ» խումբի ժողովը...

ՄԱՐՍԷՅԻ Գ. ՆՈՐ ԱՅՐԱՊԻՆԻ զասխարութիւնը...

ՄԱՐՍԷՅԻ ՊՕՄՈՆ.— Հ. Յ. Գ. Նոր Սեռնի ժողովը...

ՄԱՐՍԷՅԻ.— Հ. Յ. Գ. Քրիստոսոփոք եմթախումքի ընդհ. ժողովը...

ՄԱՐՍԷՅԻ.— Ֆ. Կապոյա Խաչի վարչութեան ընդհ. ժողովը...

Ֆ. Հ. ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ՊՈՒՎԱՐ ՕՄՈՍՅԻ մասնաճիւղին...

Մանուկներու օրը Մարտիի մէջ

ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ԵՍԹ ԲՈՅՐ ՄԱՍՆԱՃԻՂԻՆԵՐՈՒ նախաձեռնութեամբ...

ՏԱՐԵԿԱՆ ԹԱՏՐՈՆ ԵՒ ՊԱՐԱՀԱՆԴԻՍ Կազմակերպուած Հայ Ռազմիկներու Անիէն...

ՖՐ. Կ. ԽԱՉԻ ԻՍԻ ԼԷ ՄՈՒՎԻՆՈՅԻ ՄԱՍՆԱՃԻՂԻՆ Երեկոյթ - պարահանդէսը...

Երեկոյթ պարասանդէս

ՖՐ. Կ. ԽԱՉԻ ԻՍԻ ԼԷ ՄՈՒՎԻՆՈՅԻ ՄԱՍՆԱՃԻՂԻՆ Երեկոյթ...

ՄԱՐՏԻ ԶԻՒՆԵՆԻ ՄԱՍՆԱՃԻՂԻՆ Երեկոյթ - պարահանդէսը...

ԱՋՔԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ ՏՕՔԹ. ԲԼԷՓԵՐ

Փաւրիզի Բծիշի. համալսարանէն վկայուած Ռոջիլտ...

GARO SARIAN

Կը վերսկսի իր ներկայացումները նոր նուագախումբով...

Ուղարկութիւնը կոշկակարներու

Ունիւք կաշիի վաճառատունը Crepin եւ Tannerie: Չեք բոլոր գնումներու համար...

Գրական Եւրժումներ

ՆԱԾԱԿԱՆՈՒՓՆՍ ՓՐՑՈՒՄՈՒ

Ամերիկացի ամուսնականներ

Գ.

700.000 ՔՅԻՐՏԵՐՈՒ ԲՆԱԶՆՁՈՒՄԸ

Թուրքիա... թուրքական զարթոնքի մասին...

Այս շրջանին է որ տեղի կ'ունենան ապստամբական շարժումներ...

Այսպես որ առաջին ընդհ. պատերազմի նախօրեակին...

Իթիթիսատը, Օսմ. բաղկացուցիչ տարրերու հաւաքականութեան...

Երկրին շահերը լաւագոյնս ըմբռնող ծրարիւնները...

Թուրքը զուրկ էր ի հարկէ այդ կատարելութենէն...

Օսմ. կայսրութեան թանկագին ծառայութիւններ...

Հայերը անպակաս էր ազգային ընկերակցական կոտորածներու...

Հայահալ զարթոնքով կազմակերպուած գոյութեամբ...

Ստանդարտացի միտքով, որ հաշմանակաբար...

Չիբակոյի Կարսի Սերուի դասախօսներէն է իրոք...

Ստանդարտացի միտքով, որ հաշմանակաբար...

Կիրոսի նուազին զօրակառ ամուսնութիւններ եւ...

Ահա քանի մը հարցեր, իբրեւ նմոյշ —

— Ի՞նչ է լուսնին ազդեցութիւնը մասն դաւակ...

— Միախոսք սեռային գրգռիչ է :

— Սորհուրդ կուտա՞ք, որ իմ նշանածս զիս համբուրէ...

Կայ ուրիշ մը եւս, երիտասարդ կին մը, իրոք...

Մարդկային ընկերութեան այս գեղարդէն յաւանք...

Նման զպարոյնի գոյութիւն ունին — յանուն երիտասարդութեան...

Միացեալ Նահանգներու Հարվարտի համալսարանը...

Այդ դասախօսը վերջերս յայտարարած է իր ուսանողներուն...

Ստանդարտացի միտքով, որ հաշմանակաբար...

Սեւանի եկեղեցականները (Քաղաքում Երևանի քերթերէն)

Գ.

Երբ առաջին ընդհ. պատերազմը իր վախճանը հին կը մտնենար...

Զեւոնապետութեան ընդհանուր բացատրում էր, կը... սէ Ազգի պէյ. հարկ էր ապացուցանել...

Չինադադարին հետ միասին Պոլսոյ մէջ կազմուած «Քրիստոսի վերելք» կուսակցութիւնը...

Արձարձուած դատին շուրջ բոլորուեցան ջիւրա ղեկավարութիւնը, մտաւորականութիւնը...

Կուսակցութեան վարչական խորհուրդին նախագահն էր ծերակուտակապ Սպտ իւլ Քատերէ...

Սակայն շատ չանցած տարակարծութիւններ ծագեցան ղեկավարութեան եւ երիտասարդութեան միջև...

Այս համաձայն հասած խմբակը հիմնեց «Քիւրտ Ինքնակրթութիւն» կուսակցութիւնը...

Շատ չանցած կարգադրական խմբակցութիւնը գործացաւ եւ յիշատակարարով մը ինքզինքը ծանօթացուց համայնական պետութեանը...

Վերջին շրջանը քաղաքական խմբակցութեանց աշխատանքները շատ բնականօրէն պիտի կապուէին...

Այս երկնոց եւ տարտամ քաղաքականութիւնը պատճառ դարձաւ որ նոր հերձուած մը եւս գոյանայ...

Ի վերջոյ այս նոր խմբակցութեան եկան միացան նաեւ «Ազգային ղեկավարութիւն» կուսակցութիւնը...

Ի վերջոյ այս նոր խմբակցութեան կողմէն կազմուեցան «Հայկ. հարստահարութեանց թաղերինը» որ կը կարգաւ:

Կը թուի թէ՛ մեր բարեկամը լաւ ուսումնասիրած է վերջին կէս դարու Հայոց պատմութիւնը...

Սպիտակ խմբակցութիւնը կ'ընդունուէր որ, որոնք, աւաղ, սպասուած արդիւնքը...

Այս կսկիծալի խորհրդածութիւններուն կը յաջորդեն պատմութիւնը հերոսական մարտահանձնարարութեան:

Այս խորհրդածութիւնները մնոր համար, երբ կը թղթատեմ մեր պատմութիւնը...

Գարեբոս ընթացքին, Հայաստան եղաւ թատերաբեմը արշաւանքներու, կռիւներու...

Ամէն օտար լուծ՝ Հայը տարաւ համբերութեամբ, դիմացաւ բոլոր զրկանքներուն...

Իր տղա բռնութիւնները մաշեցան եւ բոլոր կուռքերը կործանեցան, սակայն հայութիւնը մընաց...

Անկուրիս իր հողիով՝ ոչ մէկ օտար պատմուծան յարմարեցաւ այդ հողին, ոչ մէկ «եկտր»...

Կերտներու շարանը կը սկսի Հայկէն մինչեւ վրիժառուութեան խրատ: Այսքան մարտունակ յայտարար հաւատք ու յայտ անկարելի է դնել ուրիշ զորք...

Զերտներու շարանը կը սկսի Հայկէն մինչեւ վրիժառուութեան խրատ: Այսքան մարտունակ յայտարար հաւատք ու յայտ անկարելի է դնել ուրիշ զորք...

Գարեբոս են անցեր, աշխարհներ կործանելու ու նորեր են իշխել, բայց մնայուն հայրենիքը կը մնայ նոյնը...

Ստղացողները հայրենիք չեն կրնար կերտել, որովհետեւ անունը ամէն նոր - տիրոջ առջև նոյն ստրկութիւնը պիտի ցուցահանեն:

Ստղացողները հայրենիք չեն կրնար կերտել, որովհետեւ անունը ամէն նոր - տիրոջ առջև նոյն ստրկութիւնը պիտի ցուցահանեն:

Զոյ գողութիւնը կը սկսի իր հայրենիքը, այն հայրենիքը, որուն հողերուն վրայ դարբերու ընթացքին շինած, երգած, արիւն ու զրտինք թափած է...

Զոյ գողութիւնը կը սկսի իր հայրենիքը, այն հայրենիքը, որուն հողերուն վրայ դարբերու ընթացքին շինած, երգած, արիւն ու զրտինք թափած է...

Զոյ գողութիւնը կը սկսի իր հայրենիքը, այն հայրենիքը, որուն հողերուն վրայ դարբերու ընթացքին շինած, երգած, արիւն ու զրտինք թափած է...

Զոյ գողութիւնը կը սկսի իր հայրենիքը, այն հայրենիքը, որուն հողերուն վրայ դարբերու ընթացքին շինած, երգած, արիւն ու զրտինք թափած է...

Զոյ գողութիւնը կը սկսի իր հայրենիքը, այն հայրենիքը, որուն հողերուն վրայ դարբերու ընթացքին շինած, երգած, արիւն ու զրտինք թափած է...

Այս կայանի մասին քանի մը անգամ գրած ենք այս էջերուն մէջ: Տարեկան պիտի արտադրէ երկուքուկէն միլիոն քիլովատ ժամ ելեկտրական ուժ:

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Սեւանի լիճը կազմուած է Գեղամայ լեռնէն ընդ Ղուրբէն, ծովու մակերեսէն 1916 մեթր բարձր: Գարեբոս Ի վեր աշխատուող մարդը երազեր է այդ վիթխարի ջրամբարը իր բարօրութեանը...

Նախարարական խորհուրդի Դ. օրուան նիստին մէջ, արտաքին նախարարը, Պ. Պիտոյ պարզեց այն ծրագիրները զոր պիտի պաշտպանէ Մոսկուայի մէջ, դերմանական հարցին ընկալական ատեն: Նոյն ղեկուցումը տուաւ Ազգ. ժողովի արտաքին գործերու յանձնաժողովին առջեւ:

Ինչպէս կը յիշուի, Ֆրանսական կառավարութիւնը երկու յուշագրիւններ յանձնած էր Դաշնակիցներուն, նախ առժամեայ, յետոյ վերջնական կարգուսարք մը առաջարկելով Գերմանիոյ համար: Պ. Պիտոյի ղեկուցումը երեւան կը հանէր կարեւոր պարագայ մը, — Ֆրանսա այլեւս չի պահանջեր քաղաքականապէս անջատել Ռուսի շրջանը եւ միջազգային վարչութեան մը յանձնել, այլ կը յարի միւս Դաշնակիցներու ծրագրին, — միջազգային հսկողութեան տակ առնել անոր ճարտարագործութիւնները: Միւս կողմէ, Ֆրանսա հակառակ է միացեալ եւ կեդրոնացեալ Գերմանիոյ ծրագրին եւ կ'առաջարկէ դաշնակցային կազմակերպութիւն:

Նախարարական խորհուրդը, որուն կը նախադաշնէր հանրապետութեան նախագահը, լիակատար հաւանութիւն յայտնեց Պ. Պիտոյի ծրագրին, թելադրելով վճռական դիրք մը բռնել Մոսկուայի խորհրդաժողովին մէջ:

Իրազեկ աղբիւրէ կը հաւաստեն թէ Ռուսի մասին Ֆրանսական ծրագիրը կ'առաջարկէ անխափան հարցեր եւ ճարտարագործութիւններ յանձնել Միացեալ Ազգերու այն անդամներուն որոնք գործնական մասնակցեցան Գերմանիոյ պարտութեան: Միացեալ Ազգերուն կողմէ ընդհանուր վերատեսուէ մը պիտի միջամտէ քաղաքական եւ տնտեսական վէճերուն: Այս ծրագիրը կը ձգտի երկու հիմնական նպատակներու: Առաջին, — ձեռքի տակ պահել Ռուսի այն ծանր ճարտարագործութիւնները որ կրնան վերածուիլ սպառնալիցութեան, երկրորդ, կարելի եղածին չափ զարկ տալ հանրաժողովի եւ ճարտարագործութեանց դարգացման եւ արտադրութեան, որպէսզի եւրոպական բոլոր ազգերը կարենան օգտուիլ:

Այս ծրագիրը անմիջապէս պիտի դրկուի Մոսկուայի, Լոնտոնի եւ Ռուշինի կողմէ, որով Ֆրանսա երկու յուշագրիւններ հաղորդած կ'ըլլայ դերմանական հարցի մասին: Տակաւին կան չորրորդ եւ հինգերորդ յուշագրիւններ, որոնք կը պարզեն Ֆրանսայի պահանջները հատուցումներու մասին եւ յաւելուածական առաջարկներ Գերմանիոյ կազմակերպութեան համար: Լուրի մը համաձայն, Պ. Պիտոյ քաջատրամ է Ազգ. ժողովի արտաքին գործերու յանձնաժողովին առջեւ թէ միայն Գերմանիոյ տեւական դրաւուրը կրնայ ապահովել դաշնակից պետութեանց պայմաններուն գործադրութիւնը:

Ռուսի ծրագրին մէջ, Ֆրանսա հետեւեալ երեք երաշխիքներ կ'առաջարկէ, Գերմանիոյ ղեկուցողական ուժին վերականգնութեան դէմ — 1. Քաղաքական երաշխաւորութիւններ՝ Ռուսի եւ գերմանական սպառնալից կառավարութեան յարաբերութեանց մասին, — 2. Տնտեսական երաշխաւորութիւններ, մասնաւորապէս հանրաժողովի եւ պողպատի մատակարարութեան մասին, — 3. Միջազգային հակակշիռ:

Եթէ դաշնակիցները համաձայնին Գերմանիան չարք մը դաշնակցային պետութեանց վերածելու, փոխանակ վերահաստատելու կեդրոնացեալ Գերմանիան, մայրաքաղաքն ալ Պիտին, այն ատեն Ֆրանսա-Ռուսի շրջանը պիտի նկատէ այդ նահանգներէն մէկը, ենթակայ միջազգային հսկողութեան:

Ներքին հոգիք եւ որոշումներ

Նախարարական խորհուրդի նոյն նիստին մէջ, հանրապետութեան նախագահին առաջարկով, յանձնարարուեցաւ դատական նախարարին՝ օրինադիր մը պատրաստել, ընդհ. ներքին շնորհներ համար կարգ մը օրինադրութեանց: Այս օրինադիրը երբեք նկատի պիտի առնէ գործակցութեան համար տրուած դատավճիռները:

Յետոյ, պարենաւորման գործը կազմակերպելու համար, քաջաժողովի լիազոր նշանակեց Պ. ժողովուրդի, որ գանազան կարեւոր պաշտօններ վարած էր երկրին փրկութեան ի վեր: Թղթատարական նախարարութիւնն ալ ջնջուած ըլլալով, որոշուեցաւ ընդհ. քաղաքացարկութիւն մը հաստատել, կապուած վարչապետութեան հետ: Այդ պաշտօնը յանձնուեցաւ Պ. Չառայի, տնօրէն թղթատարական կեդրոնական վարչութեան:

Ժողովին որոշումով, քաղաքացիական ընտրութիւնները տեղի պիտի ունենան յառաջիկայ հոկտեմբերին:

★ Հնդկաչինի խնդիրը լրջօրէն կը դրողեցնէ կառավարութիւնը: Առջի օր Մարտի 11 հասան աւելի քան 1000 վիրաւոր եւ անկար ղինուորներ, որոնց մէջն է դոր. Լըբլէտի զաւակը: Անոնց տեղեկութեանց համաձայն, ամէն տեղ կ'ուրեւնան, ինչպէս եւ ստեւանգումներ տեղի կ'ունենան: «Ամէն բան կազմակերպուած է սատանի վարպետութեամբ»:

Լուրերու շարունակութիւնը կարգաւ ի. էջ)

ԺԹ. ՏԱՐԻ — 19^e Année N^o 4918. Նոր շրջանի թիւ 557 համագիր՝ Ե. ՄԻՍՍԱԿԻԱՆ ԳԻՆ՝ 4 ՖՐ.

Օ Ր Ը Օ Ր Ի Ն

ԿԸ ՅԱՌԱՋԻՄԵՆՔ...

«Ազգերն իս կը յառաջդիմէ կոր», կ'ըսէր Պոլսոյ Ազգ. ժողովին մէկ ատենապետը:

Ի՞նչպէս չէ: Մանաւանդ հիմա:

Մի պատրաստութիւն, լուրջ հարցերու շարք մը պիտի չլինէ: Այդ զեւանդին վրայ ձեռք ամէն օր կը լուսարանեն «յառաջդիմական» քարոզիչները:

Մա մեր ձեռնարկին երեկոյցներու մասին է խօսքս, մասնաւորաբար պարահանդէսներու մեծ ու շքեղ պանդոկներու լուսաշող սրահներուն մէջ, ուր պարտաւորիչ են երկայնատուն հազուատները կանանց ու արանք, սենն ու սպիտակ մէկ կամ միւս սեռին համար:

Տիկնիկները դոյնդոյն սնդուսով եւ շղարշով պարուրուած, պարուներ սպիտակ փողկապը կ'զարկին տակ, պոչերը հովին:

Այսքանը անշուշտ չէր կրնար գոհացնել մեր նրբաճաշակ Փարիզահայը:

Նորը գտնելու համար չենք անճրկել, մի վախնաք:

Անմիջապէս օգնութեան հասաւ «ճպտակ» պարահանդէսը: Աս մեր գիտցած դիմակաւորը չէ բոլորովին: Հագուստ մը պարզապէս որ ծածկէ ինքնութիւնը եւ քեզ մտցնէ մէկուն մորթին մէջ:

Անշուշտ պիտի տեսնէք Մատի Անթունիէթները, Վիքթորիա Թադուհիները, սիրուն թիթեռնիկները եւ հազարամէկ կանացի նշանաւոր պատմական դէմքեր:

Իսկ այրե՞րը: Անոնցը աւելի դիւրին է: Երկու երրորդով արդէն ուրիշին մորթին տակ ապաստանած են եւ կը ներկայացնեն ով որ կ'ուզէք, համաձայն օրուան եւ հովին:

Իսկապէս կը յառաջդիմենք...

ՍՈՍԻ

«Ճանչնանի հայրենիք»

Ներգաղթի կեդր. կոմիտէին Տեղեկատու դիւանը կը խնդրէ մեզմէ ծանուցանել թէ կազմակերպուած է կանոնաւոր շարք մը դասախօսութիւններու, Փարիզի եւ արուարձաններու մէջ, Սովետ-Հայաստանի Սահմանադրութեան, տնտեսական կեանքին, դպրոցական դրութեան, առողջապահական պայմաններուն, մշակոյթին, թատրոնին, գրականութեան, ժողովուրդի կենցաղին եւայլն նիւթերու շուրջը: Պիտի աշխատին նոյն նիւթերուն վրայ հարտարակել կարգ մը դրքոյկներ, շատ դիւրամատչելի դիւրեքով:

Ինչպէս կը բացատրէ ղեկոյցը, «Իրողութիւն է որ հայ մարդը չի ճանչնար իր հայրենիքը, ոչ իր յախարհագրութեամբ, ոչ իր պատմութեամբ, ոչ իր պետական կառուցումը, ոչ իր տնտեսական եւ մշակութային վիճակով, ոչ ժողովուրդի բարբերով, սովորութիւններով, աշխատանքի եւ զուարճութեան ձեւերով, կենցաղով»:

Այս դիտելիքները սորվելու պարտաւոր են մասնաւորապէս անոնք որ հայրենիք պիտի երթան: Դասախօսութիւնները տեղի պիտի ունենան ամէն ուրբաթ իրիկուն: (Տես Գ. էջ):

620.000 ԳԵՐՄԱՆ ԳԵՐԻՆԵՐՈՒ արձակման պահանջն առթիւ, Ֆրանսական կառավարութիւնը յայտնեց Մ. Նահանգներուն թէ պատրաստ է միջնջեւ հոկտեմբեր արձակելու անոնք որ չեն ուղեր Ֆրանսա մնալ, իրեւ ազատ աշխատաւոր: Ամերիկա հաւանութիւն յայտնեց:

ՓՍՍՍԱՒԱՆ Մորիս Կառտանի եւ գնդ. Կոուսարի մենամարտին առաջըր առնուեցաւ, շնորհիւ վիճակներու միջամտութեան:

ՖՈՆ ՓԱՓԸՆԻ դատը կը շարունակուի Նիւրնբերգի դերման ատենան առջեւ: Այս առթիւ թերթերը կը գրեն թէ կեղծ է այն կտակը որ Հինտնիպուրկ իրեն յաջորդ կը նշանակէր Հիթլէրը:

ԱՆԳԻՆԵՎԻՍՏԱՆԻ ղեկակցութեան կընդունւր փոփոխուելու համար, բանակցութիւնները կը շարունակուին Փարիզի մէջ, անգլիական դեսպանին եւ Ֆրանսայի արտաքին նախարարին միջեւ: Միեւնոյն ատեն խորհրդակցութիւններ կը կատարուին գերմանական հարցի մասին:

Գեո ուրիշ հոգեր ալ կան: Բայց այսքանը կը բաւէ, հաստատուելու համար թէ Փարիզի եւ առհասարակ Եւրոպայի ցիրուցան ուսանողները ամէն բանէ առաջ պարտաւոր են կազմակերպուիլ եւ գործել համաձայն որոշ ծրագրի մը:

